

ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԻ ՄՏԱԾՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ

«Խորունկ յեղաշրջաւմներ, քաղաքական, ընկերացին, անտևսական ու մտաւորական, տեղի ունեցած են վերջին յիսուն տարիներու ընթացքին՝ քաղաքակրթուած մարդու միջավայրին մէջ, ու գեւ եւս երկրայական կը մնայ՝ թէ ան պիտի կարենա՞յ կամ ոչ զանոնք ըմբռունել եւ ինքինքը յարմարեցնել անոնց պահանջին»։ Այսպէս կ'ըմբռնէ փրօֆ. Կիլպրթ Մըրթի, նախկին նախագահը Միջազգ. Մտաւորական Գործակցութեան՝ մէր գարու յասկանչական նկարագիրը իր նոր գրքին մէջ — «Ներկայ Սերունդի Դատավարութիւննը»։ Նախադատութեան առաջին մասը կը հաստատէ ճշմարտութիւն մը որ յայտներեւ զարձած է, եւ լայնորէն ընդունուած։ Խոսիչ մասը երկրորդն է, թէ հարցական կը թուի որ մարդկութիւնը լիուլի ըմբռնէ զինք ըրջապատող բուլոր փոփոխութիւններուն իմաստը եւ իր ճակատագիրը տիրապէս վարէ ժամանակի խոսր շփոթութիւններու մէջն։

Հարցը զրեթէ նոյնը եղած է գրեթէ ամէն դարու մէջ, բայց կուգան ժամանակաշրջաններ երր վճռական կը դասնայ ան։ Եւ լեցուն պատճառներ ունինք հաւատալու թէ կ'առպինք պատճութեան այսպիսի մը մէջ։ Ոչ թէ քանի մը, այլ բազմաթիւ են զօրութիւնները զորոնք պատճակած է այս գարը, իրենց պայմուցիչ եւ ազատագրող գործունէութիւններովք։ Կ աննախատեսելի հակառութիւններովք։ Խոսր նշանները ամէն տեղ կը յայտնուին։ Հաստատութիւնները զոր տասնիններորդ զարը կայունացած կը համարէր, ընտանիք՝ պետութիւն՝ եկեղեցի՝ զրամատիրութիւն, հարցի կ'ենթարկուին ու կը բարեփախուին։ Տնտեսական այն կարգաւորումը որ ճարտարուեական Յեղափոխութիւնէ ծնոււ, այլ եւս զարձած է երիտասարդ եւ առհասարակ՝ չընտանեցուած հսկայ մը որուն ուժերը մարդկութիւնը գեւ ոչ է կրցած է լման հասկանալ, ոչ վարել։ Ուժի նորանոր հոսումներ ամէն կործերէ կը խուժին ու ճնշում կը կործն կեանքի

յրայ։ Մտածումները յուզուած են, շարժումները զիրար կը հալածին, ձգտումները կը բաղմանան։ Արդի կենցազին ազգեցութիւնները, եւ գիտական հետազոտութիւններու արդինքը հզող լմբռնումները կեանքի ամենէն անտիկ բերզերուն դէմ արշաւանք կազմած են, հիմնապէս ցնցող եւ յեղաշրջող նպատակներով։ Մինչ մտածողութեան աշխարհը, ուր վերջնապէս պէտք էր զիմել՝ լուծելու համար քաղաքակրթութիւնները, ուլոր հարցերը, չունի հաստատուած ճշմարտութիւններու ամուր գետին մըր։

Քանի որ անկախ չենք մեր ժամանակէն ու միջավայրէն, մանաւանդ որ կ'ուզենք անոնց յարմարիլ, պէտք է ճանշանք անոնց նկարագիրը։ Պէտք է ջանանք կարելի եղածին շափով ամփոփ բայց ամբողջական պատկեր մը կազմել մեր ժամանակի եւ միջավայրի ձգտումներուն՝ մտածումներուն՝ ուժերուն՝ շարժումներուն՝ մասին։

Ա.

ՄՏԱՅԱՅԶ ՀԱՐՑԵՐ

Ի բնէ հարցասէր է մարդ էակը։ Զինքը կենդանական աշխարհի միւս բոլոր գոյութիւններէն զանազանող ընորուց յատկութիւնն է իրերու իսկութիւնը ճանշալու իր յարմար ըդամնիքին մէջ ցուցուցած քննասիրութիւնը։ Առաջին այն օրէն ի վեր՝ երր իր ներքին անձին եւ զինք ըրջապատող բնական միջավայրին ու տիեզերքին գիտակցութիւնը ունեցաւ, ան ուզած է բացարութիւններ զտնել վերը երկինքին, վարը՝ երկրին, չուրջը՝ զութեան բիւր ձեւերուն եւ ամէն զասի առարկաներուն մասին որոնց հետ շփման մէջ կը մտնէ իր զգայարաններու միջոցաւ, ըլլան անոնք գործարաննաւորներ կամ անկենդան իրեր։ Ան կ'ուզէ իր անուած և զգացած ամէն քանի բացարութիւն մը տալ։ Ժամանակի հոլովոյթին մէջ, իր ունեցած խորհուրդները, շարժումնե-

րբ, իր կատարած գիւտերը, յառաջդիմութիւնը, վարձատրութիւններն են իր այս բնաւորութեան :

Ներկայ գարու ծայրայեղութիւններէն մէն է չափազանց հարցասկրութիւնը : Մարդու երրեք չէ եղած այնքան անհանգարս հարցաքըննող մը՝ ուղղակի եւ անվախօրէն ճշմարտութիւններու երեսը նայելու եւ իրականութիւններու իսկութեան թափանցելու իր բուռն փափաքին մէջ՝ որքան ներկայ ժամանակներու մէջ : Եթէ ճշմարտութիւն մըն է՝ մէկ կողմէն՝ թէ չէ եղած գար մը ուր կոպիտ նիւթը այս տիրապետող հանդիսանար կեանքին վրայ և իր ճնշումին ներքեւ հեղձամահ ընկելու սպանութին, թէ մարդիկ անիւթմական իրականութիւններու հանգէստ ըլլային՝ այսքան անտարբեր և բոլորովին զրաւուած նիւթի ետևէն կատարած իրենց հեւքու վազքովը, միս կողմէն՝ ճշմարտութիւն է նաեւ որ չէ եղած գար մը երր մարդկային միտքը՝ իր ընտրեալ հաւաքանութեանը մէջ՝ այսքան մէծ նախաճայուղութեամբ եւ նպատակի անկեղծութեամբ յուղէր տիեզերքի խորագոյն հարցերը :

Միտքը նահանջ կամ յոզնութիւն չի ճանչնար, և ոչ իսկ գաղար : Տարուած մէկ յաղթանակը նոր պայքարի մը նախադուռը կը բանայ միայն : Որքան վեր մազլցի մարդը իր յառաջդիմութեան ճամբուն վրայ, բնութեան անել զօրութիւնները ընտանեցնելով եւ իր կամքին հպատակեցնելով, նոյնքան կընդարձակի իր հայեցքին հորիզոնը, կը նշարէ նոր ինդիրներ, նոր պայքարի ասպարէզներ որոնք յաղթողներու կը սովասն : Կեանքի ամբողջութիւնը հարցերու երկար զլթայ մը կը ներկայացնէ, ուր լուծուած ամեն մէկ խոնդիր ուրիշ խոնդը մը առջև կը բերէ մարդկային միտքը :

Ծանծաղ հետաքրքրութիւն մը չէ այս, սահմանուած չոււա մարելու, այլ գիտութեան լոյսովը զինուած եւ օգատասկրութեան ողիովը տողորուած՝ յարատեւ խորացող քննասկրութիւն մը որ կը ձգտի մարդկային կեանքը աւելի ճոխ, աւելի ընդարձակ, աւելի լցուն եւ նրա շահակալից դարձնելու : Առոր մզումովիք՝ Մարդը զարերու համբերատար աշխատութեամբ հետազոտութիւններ կատարած և մանրակրկիտ կերպով քննած է կեանքի բոլոր արտայայտութիւններն ու զործունէութիւնները, զիտական աշխատանոցներու, մարդկային փոխադարձ յարարերութիւններու, փորձառու-

թիւններու եւ հոգւոյն խորութիւններու մէջ ըրած խուզարկութիւնները, հանապազօրեայ գիւտերը, նկատումները եւ անոնցմէ հանած եղարկացութիւնները դասաւորած, դիտած, համադրած է, մինչեւ որ՝ ժամանակի ընթացքով կարողացած է կեանքի զաղանիքներուն մտամբ ինչ թափանցել, եւ սկսած է բանականութեան հակալշուխն ենթարկել կեանքի բովանդակ արտայայտութիւնը եւ ընթացքը : Իր հունը կը զոնուին անթիւ տարիններու ուսումնասութիւնները, փորձարկութիւնները, տեսութիւնները, աշխատանքը, իր առջեւը՝ դեռ չյայտնութեամբ ընդարձակութեամբ հորիզոնները անձայր ժամանակի, ուրի ան պիտի շարունակէ յառաջդիմէլ անզադար եւ անվերջ :

Ամէն բանէ վեր՝ մարդ կ'ուզէ ինքզինքը բացատրել: Կ'ուզէ գիտնալ թէ ինչպէս զոյտթեան եկաւ, թէ ուրկէ սկսաւ կեանքն իր վերելքը եւ ինչպէս կատարուեցաւ ան, թէ ինչո՞ւ իր կեանքը այնքան խատօրէն սահմանափակուած ըլլայ ծնունդի եւ մահուան դէպքերովը, թէ ինչո՞ւ ցաւն ու տառապանքը, ախտերն ու մեղքերը մնացած են իր անբաժան ընկերները: Դարաւոր հարցեր են ասոնք, բայց ներկայիս տարբեր կերպերով կը ներկայանան գիտութեան լոյսին տակ: Մարդ կ'ուզէ վրատահ ըլլալ թէ կայ իրապէս ինչ որ զիտակցութիւն կը կոչուի: Գիտէ՞նք թէ զիտենք: Ի՞նչ է միտքը, զործարանաւորութեան ուժերու լոկ մեղքենական միջարաբերութի՞ւնը, թէ ոչ անմար կայծ մը ափեղերական հոգիի հրայրքէն: Ե՞նչպէս կարելի է բացատրել անհատի մը կենցազին այլազան եւ երեմն անորամարտանական երեսոյթները, որոնք կը կորսուին ենթադիսակցութեան անչափելի խորութիւնների մէջ: Հոգեկան փորձառութիւններն ու վերացումները կը հիմուեին աստրկայտական իրականութիւններու վրայ, թէ ոչ ենթակայտական պատրանքներ են լոկ: Ինչ որ ներքին անձնաւորութիւն կը կոչուի, արդիօք պարզապէս համագումար ամփոփո՞յթն է զուտ մեղքենական կենցազ ու վարքին, եթէ ոչ ան իր մէջը ունի անկորնչականը՝ զօրութիւնը կեանքի արժէքներ ստեղծելու, կատարելազործելու եւ տիեզերքի մէջ յաւերժորէն պահպանելու:

Անհատական գոյութեան վերաբերող այս հարցերէն յետոյ՝ կան ընկերային յարարերութիւններու խոռվարոյլ հարցերը: Նախկին ժամանակներու մէջ՝ մարդկային փոխադարձ յարարերութիւններու, փորձառու-

բարերութիւնները՝ կ'որոշուէին ու կը վար-
ուէին միանգամ ընդ միշտ հաստատուած ու
նուիրականացուած անփոփոխ օրէնքներով։
Բայց հիմայ որ ժողովրդական տարրերը ինք-
նազիտակցութիւնն հասած են, և հասարակա-
կան կեանքը բարձր պահանջներ գրած է իմա-
ցականութիւնն վրայ, փոխ-յարաբերութիւննե-
րը կազմակերպելու և վարելու համար բաւա-
կան չեն արագին օրէնքներու ուժերը։ Ի՞նչ
միջոցներով կարելի պիտի ըլլայ ներկայնակ
ամբողջութիւն մը յօրինել ընկերային կեանքի
մէջ, անջառողական ուժերու, հակամարտ շա-
հերու, անհասական նախասիրութիւններու
պայքարէն վեր։ Ի՞նչ եղանակով պիտի կա-
տարուի աշխատանքի և հարստութիւնն հա-
ւասար բաժանումը, որ հաստատուի տնտեսա-
կան արդարութիւնը։ Դրամագլուխի շահար-
կութիւնը, գործանիւթերու մատակարարումը,
գործուած ապրանքի բաշխումը, աշխատանքի
դասաւորումը այնպիսի նոր գրութիւնով մը
կազմակերպուելու է որ ոչ ոք և ոչ մէկ հա-
ւաքականութիւն զրկուի իր նիւթեկան վա-
յելքներու արգար իրաւունքն։ Պարզ նուիրա-
կան արդարութիւնն ի զատ՝ ի՞նչպէս կարելի է
Մարդը նիւթի տիրապետութիւնն ապահով և
պատեհութիւն տալ կեանքի աւելի վսեմ մար-
զերուն մէջ իր ճաշակը բարձրացնելու և
անձնաւորութիւնը վարդացնելու։ Երկար շարք
մը կը ներկայացնեն՝ մանաւանդ՝ երկու սեռե-
րու փոխադարձ յարաբերութիւններու, դասա-
կարգային իրաւարարութիւնն, ընկերային ա-
պահովութիւնն՝ պաշտպանութիւնն, դաստիա-
րակութիւնն, միջավայրի բարեփոխութիւնն,
և ասոնց նման ընկերային հարցերը։

Ասզին՝ կան ազգային պետական հարցեր,
սրանք կատարեալ շփոթութիւնն մատնած են
ժողովուրդներու վարիչները։ Պետական հին
ոճերը անկարող կը մնան քաղաքակրթութիւնն
նոր պահանջներուն գոհացում տալու։ Ամէն
կողմ զժոհութիւն կը յայտնուի պետական
վարչածեւերու դէմ, և փորձարկութիւնն մէջ
կը գրուին կառավարչական նոր մեթոսներ,
նոր յառաջադրութիւններ, որոնք առնասարակ
յեղափոխական ընոյթ մը ունին։ Հին միապե-
տական դրութիւնն նուիրականութիւնը քայլա-
յելէ վերջ, ո՞րն է յարմարագոյն վարչածեւը
որ հանրապետական ըլլայ բայց միանդամայն
կարենայ ներկայացնել անխախտա կեղբոնա-
կան հեղինակութիւն մը։ Անդլիական հասարա-

կապեատութիւնն հսկայ կերտուածքին մէջ
յայտնուող ցնցումները, Փրանսական դաշին-
ներու յարափոփոխ կեանքը, հանրապետական
սիստեմին յաջողութիւնը շատերու կողմէ
ինդրոյ աստրկայ գարձուուիլը, իսլամ աշխար-
հին մէջ տեղի ունեցող յեզուածները, ընդ-
հանրապէս Արեւելքի՝ մատնուորապէս Զինաս-
տանի ազգայնական զարթումը, Ռուսիոյ անօ-
րինակ յեզափոխութիւնը, Փաշիզը իտալիոյ
մէջ, եօթը ութը պեսութիւններու գիկաւառու-
րութիւնը, և գես համայնավարութիւնն, ա-
նիշխանականութիւնն և այլ անուններով ներ-
կայացող պետական ծայրայեղ լրբոնումները
— ասոնք բոլորն ալ ապացոյցներ են որ ժողո-
վուրդները՝ զժուն իրենց ներկայ պետական
գրութիւններէն՝ նոր փնտատուքի և փորձե-
րու մէջ են։

Քիչ մը ընդարձակելով միր հայեացքը՝ կը
տեսնենք միջադային բազմազիսի հարցերու
խառնափնզոր թիճուք մը կատարեալ։ Աչտ
անոնցմէ չոր ցանկ մը պատերազմական հա-
տուցում և վերապարմանում, միջդաշնակ-
ցային պարտքեր, նաւային հաւասարութիւնն,
ծովերու ազատութիւնն, մաքսային համագոր-
ծակցութիւնն, անտեսական վերակազմութիւնն,
իսպագութիւնն զանազրերու վերաբննութիւնն,
երոսպական սահմանադերու հշտումը, հոգա-
արաւութիւնն յանձնուած երկիրներու մատա-
կարարութիւնը, փոքրամասնութիւններու
պաշտպանութիւնը եւրազայի մէջ, զինադեղ-
չումի ու խաղաղութիւնն հարցերը, եւրոպական
Միութիւնը համայն աշխատաւորութիւնն կազ-
մակերպութիւնը, միջազգային իրաւարարու-
թիւնն զօրացումը, և նմանիք։ Ասոնք բոլորն
ալ նոր հարցեր են։ Այս գարու իրազարձու-
թիւնները պետութիւնները նոր կացութիւնն մը
առջեւ գրած են։ Բոլոր ազգերը իրարու հետ
նիւթեկան, գիտական, բարոյական անքակ-
տելի կապերով միացուած՝ կը կազմեն բազ-
մատարր ամրողութիւն մը, ուր մէկը կախ-
ել է բոլորէն, և փոխադարձարար։ Ուրիշնե-
րէն բոլորվին անկախ ազգ մը չկայ այլեւ։
Բոլորին ալ անտեսական, քաղաքական, մտա-
ւրական գործունէսութիւնները կ'աղջեն իրա-
րու կեանքին։ Այս իրերակախ վիճակին մէջ՝
ի՞նչպէս կազմակերպելու և վարելու է փոխա-
զարձ յարաբերութիւնները ազգերու, որպէս զի
անոնց միջեւ յառաջ եկող վէճերն ու տարրե-
րութիւնները խաղաղարար կերպերով լուծ-

ուին։ Կարելի չէ^o ազգերը լուսաւորել այնպի-
սի՝ քաղաքական դաստիարակութիւնով մը, որ
անոնք զիրար իբրև զործակից ճանչնան՝ հա-
մայն քաղաքակրթութեան զարգացումի աշխա-
տանքին մէջ։ Կարելի չէ^o անոնց տնտեսական
գործունէութիւնը եւ յարաբերութիւնները վե-
րակազմակերպել այնպիսի գիտական հիմերու
վրայ, որ նուազին վէճերու եւ գրգռութիւննե-
րու առիթ տուող պատճանները, կամ երբ վէ-
ճեր ծագին՝ լուծուին իրաւարարութեամբ, եւ
ոչ թէ սուրով ու թնդանօթով։ Կարելի չէ^o որ
ամէն ազգ՝ իր ինքնութիւնը, մասնայատկու-
թիւնները, աւանդական սեփականութիւնները
պահպանելով հանդերձ, ասղի ու գործէ այն
գիտակցութեամբ թէ ինք բաղկացցցիչ մէկ
տարին է միայն համամարդկային մէծ ընտա-
նիքին, ուր իւրաքանչիւրը կոչուած է ո՛չ թէ
միւսները շահագործելու, այլ իր յասուկ ձիր-
քերովն ու կարգութիւններովը նպաստելու
ընդհանուր քաղաքակրթութեան բարձրացու-
մին։

Աւելի խորերը՝ կը հանդիպինք իմաստա-
սիրական կրօնական հարցերու։ Պիտի կարե-
նա՞նք ճշմարտութիւնները վերջնականապէս
հիմնաւորուած գտնել առարկայական զօրու-
թիւններու վրայ, բոլորովին անկախ այն ցո-
լացումներէն որոնք միայն ենթակայական հի-
մեր ունենալ կը թուին։ Ի՞նչպէս թափանցել
երկրագունդին վրայ կեանքի խայտանքը ցու-
ցաղրող բազմազոյն երեւոյթներու խորհուր-
դին։ Հոգեւոր արժէքներու վրայ գրուած հա-
ւատքը կ'արգարանսոյ այս գարու մէջ. զիտու-
թեան յայտնած ճշմարտութիւնները տեղ կը
թողո՞ւն աննիմական իրականութիւններու
համար։ Կեանքը բաղկացնող բավանդակ իրե-
րու անկայտնութեան մէջն կը յայտնուի՝ ան-
կորնչականը։ Կրօնքը զգայնական խնդիր մը,
չոգերանական երեւոյթ մը ըլլալէ աւելի ունի^o
հիմնական ճշմարտութիւն մը զոր կարելի ըլ-
լայ ապացուցանել ու հաստատել բանական-
որին։

Արդի մտածողութիւնը կը հանի վերջա-
պէս տիեզերական կարգի բնութեան, նպատա-
կին, զործելու եղանակին վերաբերող ահաւոր
հարցերու։ Ի՞նչ է այս անհունութիւնը որուն
մէջ կը թաւալի կեանքը, ժամանակ, նիւթ, մի-
ջոց։ Կա՞յ բացարձակ, առարկայական իրակա-
նութիւն մը որ հիմը կազմէ մարդկային մտքի
զեզերումներուն։ Կ'ընդհանրութիւնը վերջնական

նորատակ մը որ կառավարէ պյու ամբողջութիւ-
նը, յետին կոլ մը, նշանակէտ մը, զէպ ի
ուր յասաշանոն զոյսւթեան բոլոր արտայայ-
տութիւնները նախախնամական առաջնորդու-
թեամբ։ Արգեօք համայն տիեզերքը պատահա-
կան, կոյլ եւ անդեկ մեքենականութիւնն մըն
է, համօրէն բացարձելի նիւթով ու ելեկտրոն-
ներու շարժումով, առանց նպատակի, առանց հա-
րարոյական դասումի, սկզբունքի, առանց հա-
մազոյ իմացականութեան մը որ զայն վարէ
զէպ ի բարի կատարում մը, ինքնազործ մե-
քենականութիւն մը որ բոլորովին զիպուածով
յայտնարերած է կարդ եւ օրէնքի, զեղեցկու-
թեան, բարութեան աշխարհն մը, կամ ինչոքն
պիսի ըսէր Ամերիկացի իմաստասէրներէն
Ասնթաեանա «Ամպ մը վուշի» որուն յորձա-
պտոյագին մէջ բանուած ըլլալը գոյրութիւն կը
կոչուի», եթէ ոչ այլայլութիւններու այս ան-
հունութեան մէջն կը յայտնուի համապար-
փակ, միւսորիչ, համազրիչ ու կազմակերպիչ
իմացականութիւն մը, ստեղծագործող զօրու-
թեամբ ու հոգեւոր արժէքներ արտադրելու եւ
յարապահելու նպատակով, որ համայն այս
կարգաւորումը ծրագիրով մզէ զէպ ի որոշ լը-
րում մը, կատարելութիւն մը։

Աչա հարցեր որոնց առջեւ դող կ'ելլէ
մարդկային աղաղուն միտքը։ Բայց քանի միտ-
քը է այն ինչ որ է, չի կրնար զոհանալ
իր հունաւոր ըրջապատերովը, եւ կը նկրտի
զինքը ամէն կողմէրէ պաշարող ու խոյսնե-
րը սահմանաւորող նիւթական կաշկանդում-
ները փշրել, անհունութեան մէջ թեւածել ու
ձահնալ տիեզերական կարգը այնպէս ինչպէս
որ է իր խկութեանը մէջ։ Ամէն կողմ հար-
ցումներ միայն կը տեսնէ ան, եւ կուզէ ա-
նոնց պատասխանել։

Երբեմն տեղ չկար այսպիսի հարցումնե-
րու։ Կեանքը հանդարտ կը ըրջէր շափուած
սահմանապիծերու մէջ։ Պատասխանաւորու-
թիւնը թողուած էր նուիրագետական հեղի-
նակութիւններու, եւ մահկանացուն՝ հետեւ-
լով կարդ մը որոշ հրահանգներու՝ զերծ կը
մնար մտահողութիւններէ։ Այսօր՝ սակայն՝
ընդարձակուած է հեղինակութեան ըմբռնումը
ու կեանքը վերածուած անյարիր ու տարուրեր
հարցերու ովկիանոսի մը։ Եթէ կ'ուզէնք կեան-
քի խորութիւններէն ստանալ մէիր զօրութիւննե-
րը, չենք կրնար անտարբեր մնալ այս հարցերու
առջեւ։ Անսնք մեր ուշադրութիւնը կը պահան-

ջեն: Ոչ ալ կրնանք ուրանալ անոնց գոյութիւնը, ամենուրեք մեր մտածութեան կը բախին անոնք եւ պատասխան կ'ուզեն բարձրազազակ: Կարելի չէ անոնց ընդհանրական եւ բացարձակ պատասխանները գտնել, բայց իրողութիւնը թէ մարդկային մտքին մէջ ծագած են այսպիսի հարցեր՝ ինքնին ապացոյց է որ մարդկութիւնը արթնցած է ճշմարտութիւնները փրառուելու, զանոնք անկեղծութեամբ ընդունելու, եւ իր կեանքի այլազան գործունէութիւնները անոնց պահանջքին համաժայն կանոնաւորելու:

Յարուցուած հարց մը եւ զայն լուծելու կարողութիւնը զուզընթաց են միւս: Ուր եւ երբ որ մարդկային միտքը լուրջ հարցի մը հանդէպ զտած է ինքզինքը, հոն եւ յայնժամ

ան կրցած է անոր լուծումին համար թագնըւած կարողութիւնները ի յայտ բերել իր մէջէն: Բոլոր ճշմարտութիւնները իրբեւ հարցեր ներկայացուած են նախ: Բոլոր գիւտերը պատասխաններ են այսպիսի հարցումներու: Կան՝ ուրեմն՝ արդի հասրակաց հրապարակները աղմկող շարժումներէն վեր, ներքին՝ լուսայի անել մտային ու բարոյական հոսանքները որոնք անուեսանելի խմորումներով կը ծաւալին խորհող մարդոց մէջ, եւ քիչ քիչ երևան զարով մարմնացում կը գտնեն շարք մը համայնածաւալ շարժումներու մէջ որոնք զարուս այս ճշմարտախոյզ ողիին զոհացում տալ կը ձբդարին:

ԲԻՒԶԱՆԴ ԵՂԻԱԱԾՆ

ԼՐԱՏՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐՈՒԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՒ ԿՈՎԿԱՍԻՑ

— Դերենիկ Դեմիրջեանը աւարտել է «Արհամիրքներով» վերտառութեամբ մի տրամա, որի նիւթն է հոկտեմբերեան յեղափոխութիւնը: Միաժամանակ պատրաստում է իր երկերի ժողովածուն՝ հրատարակելու համար:

— Սաեւան Զօրեանը վերջացնում է «1921 թ.» վէպի մշակումը (քաղաքացիական կոիները Հայաստանում): Միաժամանակ աշխատում է «Զենորոսներ» վէպի վրայ որը վերցրած է Սևանի ձկնորսների կեանքից:

— Տպագրութեան է յանձնուած Սայեաթնօվայի տաղերի լիակատար գիտական ժողովածուն, գ. Լեւոնեանի աստղաբանով:

— Մոսկուայից ստացուել են Հայ Պետչրատի կողմից ձայնագրուած պլաստինկաները, 45 համար: Նրանց թւում են Մոսկուայում Օլիմպիատի միջոցին Հայաստանից ուղարկուած երաժշտական անսամբլների եւ երգեցիկ խմբի կողմից կատարուած համարները:

(Պետական Կոնսերվատորիայի երգեցիկ խմբի, արեւելեան անսամբլների, Հայ աշուղների, եւ այլ յայտնի կատարողների ժամանակութեամբ):

Զայնագրման աշխատանքները տարել են երաժիշտ Մուշեղ Ազայեանը, Շարա Տալեանը (երգիչ), Խաղողիտով և Խվանովը եւ Բրատոն (երաժիշտներ):

— Վրաստանի երաժշտական հայ սեկցիայում՝ Ազրիլի Ան, Գրողների գահլիճում, տեղի ունեցաւ Վրաստանի երաժշտական հայ սեկցիայի ընդհանուր ժողովը, ուր վարչութեան դորձունէութեան ժամին զեկուցեց երաժշտական Արմէն Տիգրանեանը: Մաքերի փոխանակութեան մասնակցեցին երաժիշտներ վ. Տալեան, Ումր - Շատ, Յակ. Յովհաննիսեան, Եղ. Կղարթմեան եւ ուրիշներ. ընդունեց միաձայն բանաձեւ, որից յետոյ ընտրուեց վարչութիւն, որի մէջ մտան վ. Տալեան, Ա.